

ՄԲ. ՍՏԵՓԱՆՈՍ ՀԱՅՑ. ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

ԲԱՐԻ ԵԿԱՔ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՔ

Ընկերային Հեռաւորութեան Պահպանում

- Ծխականներէն կը խնդրուի, թէ անոնք որոնք նոյն տան մէջ չեն բնակիր, պահեն վեց ոտքի հեռաւորութիւն ուրիշներէն:
- Նոյն տան մէջ բնակող անդամներուն պարագային, արտօնութիւն կը տրուի իրարու քով նստելու՝ վեց ոտքէն նուազ հեռաւորութեամբ:
- Անհատներու եւ ընտանիքներու նստարանները նախօրօք նախատեսուած եւ նշանակուած պիտի ըլլան:
- հոգաբարձութիւնը պիտի դիմաւորէ ու առաջնորդէ իւրաքանչիւր անհատ կամ ընտանիք դէպի անոնց նստարանները:
- Ինչպէս նաեւ պիտի առաջնորդեն հաւատացեալներուն քայլերը եկեղեցի մտնելու, եկեղեցիէն դուրս գալու եւ Ս. Հաղորդութեան խորհուրդին մօտենալու պահերուն:
- Բոլոր անոնք, որոնք Եկեղեցի պիտի յաճախեն (հինգ տարեկանէն վեր), ինչպէս նաեւ պաշտօնեաները պարտին դիմակներ (face coverings) օգտագործել: Կը խնդրուի որ ամէն ոք իր սեփական երես ծածկող դիմակ կամ շալ բերէ տունէն: Անոնք որոնք բժշկական պատժառ ունին իրենց քիթն ու բերանը չզոցելու, գերծ են սոյն հրահանգէն: Իսկ 2-5 տարեկան փոքրերու համար դիմակ գործածելը կը մնայ իրենց ծնողներու դատողութեան:

Առցանց - Հեռաձայնային գրանցում

- Որպէսզի ներկաներու թոյլատրուած թիւը չանցնինք, անոնք որոնք կը փափաքին եկեղեցի գալ, պարտին կանխօրօք արձանագրուին ընել եկեղեցւոյ կայքէջի, Ե-նամակի հասցէի կամ հեռաձայնի միջոցաւ **մինչեւ Ուրբաթ օր ժամը 3:00-էն առաջ**:

Առողջապահական ու Մաքրութեան Գործընթացք

- Եթէ լաւ չէք զգար, կամ՝ Պսակաձեւ Ժահրի որեւէ մէկ ախտանշան կը զգաք, եթէ Ժահրի վարակման քննութեանց արդիւնքները դրական եղած են. եթէ 65 տարեկանը բոլորած էք եւ կամ բժշկական այլ լուրջ հարցեր ունիք, կը թելադրենք տունը մնաք:
- Եկեղեցի մտնողին մարմնի ջերմաստիճանը պիտի ստուգուի:
- Յաճեցէք ձեր հետ ունենալ թէթեւ վերարկու, քանի որ պատուհաններն ու դռները բաց պիտի մնան օդի հոսանք ստեղծելու համար:
- Ալքոհլ պարունակող ձեռքի հականէխիչ մատչելի պիտի ըլլայ եկեղեցւոյ մէջ:
- Ձեռք լուալու համար կարելի է մարդիկ մէկ-մէկ լուացարանները գործածալ:
- Եկեղեցին արդէն մասնագիտական եւ խոր մաքրութեան եւ ախտահանման ենթարկուած է եւ իւրաքանչիւր արարողութենէ ետք, կրկին անգամ պիտի մաքրուի ու հականէխուի:

Ընկերային Հաւաքոյթներ եւ Շփման Կապի Սահմանափակումներ

- Ընկերային բոլոր հաւաքներ արքիւլուած են. սուրճի եւ այլ հաւաքներ չկան:
- Եկեղեցին վերջանալէ ետք կը խնդրուի որ ամիջապէս տուն երթաք:
- Եկեղեցւոյ խոհանոցն ու ներքնասրահը բակ կը մնան:

Եկեղեցւոյ պնակի, մոմի եւ հոգեհանգիստի նուէրներ

- Եկեղեցւոյ պնակը պիտի չդարձուի: Բանկալի սեղանին վրայ գետեղուած տուփը կրնաք օգտագործել ձեր սրտաբուխ նուէրները կատարելու: Կարելի է նաեւ նուէրդ վճարագիրով տալ կամ առցանց վճարում կատարել:
- Երբ բանկալի սեղանին վրայի արկղը օգտագործէք, հաճեցէք ձեր մօտ ունենալ այն գումարը, որ կ'ուզէք նուիրել: Կարելի չէ տեղւոյն վրայ դրամ մանրել: